

«ՃԻԿԵՐՈՎ ՊԱՐԵՑԷՔ...»

Եղեռնի ոգեկոչման 90-ամեակին առիրով հրաւիրուած էի Աւստրալիա, ուր Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ, Աւստրալահայ Միացեալ Ընկերակցութեան եւ «Նոր Բեմ» Թատերական Միութեան կողմէ երկօրեայ հանդիսութեամբ Յունիս 25-26, ծրագրուած էր ոգեկոչելու յիշատակը՝ Եղեռնի զոհիրուն:

Առաջին օրը՝ Սիւնիի Համալսարանի թատերասրահին մէջ թեմադրուեցաւ մեր հենդինակած վերջին թատերգութիւնը՝ «Որրին Շառը», զոր նուիրած էինք Եղեռնի զոհիրու յիշատակին: Հանդիսութեան երկրորդ օրը, Աւստրալահայ Միացեալ Ընկերակցութեան կեդրոնին մէջ, հրաւիրուած էի բանախոսելու հայ գաղութին:

Զոյգ ճեռնարկներէն ետք, տասնօրեայ մեր կեցութեան ժամանակացոյցը կը տնօրինէր «Նոր Բեմ»ի հիմնադիրներէն եւ թատերախումրի տաղանդաշատ թեմադրիչ՝ Սագօ Կիւլէսէրեանը:

Հստ սովորութեան, օր մը առաջ, ան կը տեղեկացնէր մեր այցելելիք շրջանները, ըլլան անոնք քուրիստական քէ ազգային հաստատութիւնները:

Իրիկուն մը, ան իր ազնուափայլ կնոց՝ Մարկօյին հետ եկաւ մեզ կարեւոր տեղ մը տանելու: Վայրը անակնկալ մըն էր: Ճամրայ ելլելէ ետք, պարզուեցաւ որ «Նոր Բեմ»ին զօրավիգ կանգնած հաստատութեան մը կեդրոնը պիտի այցելէինք:

Սիւնիէն աւելի քան ժամ մը հեռու... Փէյրֆիլտ կոչուած շրջանն ենք հիմա:

Մութը սեւ վարագոյրի նման

իշած էր այն թաղամասը՝ ուր կը գտնուէր շրջանի «Բանոյեա» Հայ Կեդրոնի գեղեցիկ կառոյցը:

Դուրսը՝ թերեւ մաղուող անձրեւին տակ, Հայ Կեդրոնի Խճամակալ Մարմնի ատենապետ Կիրակոս Պաքալեան, իր ընկերներուն հետ մեզ կը դիմաւորէ, բարի գալուստի շերմ խօսքերով: Կը ձեռնուինք փոխադարձ յարգանքի ընկերական ոգիով:

Կիրակոսը մեզ կ'առաջնորդէ կեդրոնի երկրորդ յարկի սրահը, ուր կը գտնուին Հ. Մ. Լ. Մ. ի., Հ. Օ. Մ. ի., Համազգայինի, Խճամակալ Մարմնի գրասենեակները:

Լեռն Տէմիրեան իր կարգին, բացատրութիւններ կու տայ մշակութային իրենց գործունեութեան մասին, ցոյց տալով մեզի կեդրոնի փոքր՝ սակայն հարուստ գրադարանը:

Աւելի քան 120 երիտասարդ երիտասարդուիններ, ծնողներ, վարչականներ ներկայ էին այդ գիշեր:

Սրահը կ'եռար ու կը յորդէր հայկականութեամբ:

Ճեռաւո՞ր Աւստրալիոյ մէջ այսպիսի ազգային եռուն կեա՞նք... ի՞նչ մեղքս պահեմ, ես տեսած չէի անգամ Կէնտէլլի Հայ կեդրոնին մէջ, այն օրերուն երբ...

Զշարունակենք: Անցնինք:

Պարի յատուկ սեւ համազգեստներ հագած, հիմա դիմացս շարուած են հայ նոր սերնդականներ: Վաղուայ ղեկավարները նոյն հայ գաղութին: Բոլորը ուրախ ու զուարք պատրաստ են ծրագրուած յայտագիրը սկսելու: Բոլորն ալ անհամբեր կը սպասեն իրենց ղեկավար՝ Աստուր Հանեանի հրամանին:

Կիրակոսը կը մօտենայ ուրախ

տրամադրութեամբ, բացատրութիւններ կու տայ իրենց գործունէութեան եւ վերջապէս օրուայ ծրագրին մասին:

Դէմքին վրայ կարելի էր կարդալ այն արդար հպարտութիւնը, որ իրն էր, եւ իր նուիրեալ ընկերներուն, որոնք հակառակ ամէն խոչընդուներու ու անտեսումներու, կը շարունակեն իրենց մեղուազան աշխատանքը, վառ պահելով մշակոյթի շահը, «Բանոյեան» Կեդրոնը եւ մանաւանդ շրջանի «Փափազեան» շարաբօրեայ վարժարանը:

Ու ահա Ասատուրի առաջին ազդանշանին վրայ կը հնչէ դեռ ու զուռնայով պարի եղանակ մը... ու կը պարէ նոր սերունդը... կը պարէ ուրախ ու հպարտ... միակամ... աշխոյժ... շէնքը դդրդրացնելով իրենց ոտքերուն տակ:

Աչքերս կը լցուին ուրախութեան արցունելով: 122 պարման-պարմանուիիներ մէկ երդիքի տակ հաւաքուած են այս գիշեր ու «գինովցած» հայ արուեստով: Մեծ մասը աւստրալիածին սերունդ են, որոնք հայերէն կը խօսին, կը կարդան ու կը գրեն:

Կը նայիմ կողքս նստած Սագօյին ու Մարկոյին, մեզի ընկերակցող «Նոր Բեմ»ի միւս վարչականներուն, ծնողներուն... բոլորին դէմքին վրայէն հպարտութեան զեփիւն մը կ'անցնէր կարծես, ստեղծագործող ազգի մը զաւակները ըլլալու արդա՛ր հպարտութիւն մը:

Ու եղեռնի 90-ամեակի համբիսութիւններէն ետք, ակամայ կը յիշեմ Սարոյեանի խօսքերը: «Աշխատեցէ՞՛, կործանեցէ՞՛ այս ցեղը, անապատները դրկեցէ... վառեցէ՛ անոնց տուններն ու եկեղեցիները... տեսէ՛ թէ դարձեալ պիտի չապրի՞ն անոնք: Տեսէ՛ թէ դարձեալ պիտի չխնդա՞ն անոնք: Տեսէ՛ թէ ցեղը դարձեալ պիտի չապրի՞ն երբ անոնցմէ երկուէր իրար հանդիպին

ու խօսին իրենց մայրենի լեզուով»:

Մտածումներս կ'ընդմիջուին յանկարծ: Ասատուրն է հիմա, որ ինծի մօտեցած բացատրութիւններ կու տայ յաջորդական պարերուն մասին:

Կը դիտեմ կլանուած, հիացած տարուած աշխատանքին վրայ:

Կը հարցնեմ Ասատուրին մասին:

Տեղեկութիւններ կը բաղեմ:

Հալէպահայ երիտասարդ մը, համեստ ու ազնիւ, հայրենասէր, որ նախնական եւ երկրորդական ուսումը ստանալէ ետք տեղւոյն վարժարաններուն մէջ, կը մեզնի հայրենիք ուր կը հետեւի պարարուեստի նիւղին: Ու հիմա... հեռաւո՞ր Աւստրալիոյ խուլ մէկ անկիւնը, հայ կեդրոնի ցերմ յարկի տակ, այդ արուեստը կը փոխանցէ մեր նոր սերունդին:

- Ի՞նչ դժուարութեամբ այս խումբը հոս հասցուցինք... - կը պատմէ Ասատուրը, ու կը շարունակէ - սկիզբը իրար չէինք հասկնար: Երբ պարի շարժումներ կը սորվեցնէի, պարզ մարմիննին կը շարժէին միայն: Կրակ ու ոգի՛ չկար մէշերնին: Կը պոռայի... նիկերով պարեցիք: Ու տղաքը զարմացած երեսս կը նայէին: Հո՛ս ծնած են, ի՞նչ կրծաս ընել: Լսէ՛ ինձի... ինչպէ՞ս կրնաս տղոց ու աղջիկներուն բացատրել... հասկցնել... սորվեցնել, որ այս պարերը մե՛րն են, հայկական են, պէտք է նիկերով պարել, ապրիլ պարին հետ:

Ու Ասատուրը լոեց... պահ մը նայեցաւ պարող խումբին... նայեցաւ աչքերուս ու արդա՛ր հպարտութեամբ ոտքի ելաւ յայտագիրը շարունակելու:

Ու տղաքն ու աղջիկները մինչեւ ուշ գիշեր պարեցին... պարեցին երկա՛ր... ապրումով պարեցին... նիկերով պարեցին:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ